

**ՏՕՆ ՂԵԽՈՆԴԵԱՆՑ ՔԱՀԱՆԱՅԻՑ
(Ղուկաս ԺԲ 4-10, Ա Պետրոս Ա 3-9)**

**Ամէն տարի Փետրուար ամսուն,
բառասնօրեայ Մեծ Պահի շրջանին
մտնելէ առաջ, Հայց. եկեղեցին կը
յիշատակէ երկու ազգային-եկեղեցական
տօներ՝ Ղեւոնդեանց Քահանայից և
Վարդանանց Զօրավարաց յիշատակները:**

**Առաջինը կը հանդիպի երեքշարքի
օր և երկրորդը՝ Հինգշարքի: Ղեւոնդեանց
բահանաները եղան այն հոգեւորականները
որոնք 451 թուականին՝ Վարդանանց
պատերազմի նախօրին, եղան հայ
քանակին հետ իրը անոր զօրավիզ
կանգնող խումքը եկեղեցւոյ
պաշտօնեաներու: Անոնց նման գգեցին
իրենց տուներն ու հանգիստը ու գացին
ճակատ որպէս զի պատրաստեն
մարտիկները՝ հոգեւորապէս, տալով անոնց
սուրբ և կենարար մարմինն ու արիւնը
Յիսուս Փրկչին:**

**Ղեւոնդ երէց կը զիխաւորէր
բահանայից դասը բովն ի վեր Յովսէփ
կարողիկոսի: Երկուո՞ն ալ խօսեցան ու
բաշալերեցին բանակայինները: Յիշեցին
Սուրբ Գիրքէն Խորայէլի ժողովուրդի
մղած պատերազմները ընդունէմ
անհաւատներու, եւ յուսադրեցին հայ
զինուրը երբայու առաջ անվախ եւ
բաշարար, որովհետեւ իր պայմանն ու
յաղթանակը ամուր գետնի վրայ պիտի
դնէր Քրիստոսի հաւատքը Հայաստան
աշխարհի հողին վրայ: Ղեւոնդ երէց եւ
ընկերները իշան կոուի դաշտը վասն
հայրեննեաց եւ վասն սուրբ հաւատքի
պաշտպանութեան եւ յաւիտենութեան:**

**Ղեւոնդեանց բահանայից տօնին
առիրով երգուող շարականը հետեւեալն
է.**

**«Սկիզբէն նշանակեցիր
Հայաստանի փրկութիւնը անոր շնորհելով**

**երանելի երաւիրակը՝ Սուրբ Գրիգոր,
կ'օրինենի մեզ անմարմնականներու զօրաց
հետ, ով ամենակալ Հայր»:**

**«Անոր դաւանան բով քահանաներու
բահանաներու դասը մեզի խաչակից
ընտրեցիր. շնորհարաշխ օծումով
հովիններ եւ ուսուցիններ կարգելով. մեզ
կ'օրինենի անմարմնականներու զօրաց
հետ, ով Միածին Որդի»:**

**«Աւագանէն մաքրելով եւ
փրկական մարմնի հաղորդութեամբ բու
անունիդ զինուրեալները իրենց արիւնով
պայծառացուցիր, պատերազմի մէջ
յաղըուրեամբ պսակեցիր. մեզ
անմարմնականներու զօրաց հետ կը
բարերանենի, ով Հոգիդ նշարիտ»:**

**Այս օրուան Ղեւոնդեանց
բահանայից յիշատակութեան տօնին
առիրով առաջին զիրքը որմէ բաժին մը
պիտի կարգացուի Ղուկասի աւետարանն
է, զլուխ ԺԲ, համար 4էն 10: Հոն երկու
կարեւոր պատգամները կան
արձանագրուած: Առաջինը կ'ըսէ. «Կ'ըսեմ
ձեզի, իմ սիրելիններուս. մի վախնավ
անոնցմէ որ մարմինը կը սպաննեն եւ
անկէ վերջ՝ աւելի բան չեն կրնար ընել.
վախցէմ անկէ, որ սպաննելէ յետոյ
իշխանութիւն ունի գեհեն նետելու»
(Ղուկաս ԺԲ 4-5):**

**Ահա երկու չափազանց կարեւոր
պահանջներ եւ ակնկալութիւն որ մեր
Տէրը Յիսուս ունի իրեն
հաւատացողներէն: Այսպէս ապրեցան
Ղեւոնդեանց բահանանները եւ այսպէս
ուսուցին իրենց օրին: Անոնք պատրաստ
եղան իրենց մարմինները զոհելու որպէս
զի Քրիստոսի հաւատքը կենդանի մնայ
հայ հողի վրայ: Անոնք՝ բոլորը, շատ
դիւրաւ կրնային ուրանալ զ Քրիստոս, եւ**

ապրիլ ապահով եւ հանգիստ: Բայց նախընտրեցին մեռնիլ վասն հաւատքի եւ հայրենինց: Անոնք կրնային ետ մնալ ճակատելէ Պարսից զօրեղ բանակին դէմ: Կրնային նաեւ այդպէս թելադրել վարդանի ու իր զօրավարներուն: Բայց չըրին:

Մենք այսօր, ներկայ ժահանայից դասր եւ զինուորեալ հաւատացեալ ժողովուրդը, ի՞նչ մօտեցում ունինք մեր հաւատ ժին նկատմամբ: Մեր հասկացողուրիւնը եւ գործելակերպը արդեօֆ գոհացուցիչ եւ հանելի՞ է Աստուծոյ: Վասն զի շատ դիւրին է մեզ ժամանակի պահանջներուն տեղի տալով կրօնը եւ քրիստոնէական հաւատը գործածել իբր վահան, անոր ետին պահպանուիլ, ինչզինք պաշտպանելու եւ լաւ երեւելու համար յաչս ժողովրդեան, բայց խորքին մէջ չհաւատալ ինչ որ ըստուած է եւ գրուած:

Այսպէս ապրելով կարող ենք խարել մենք զմեզ եւ մեր շուրջինները, բայց չենք կարող խարել զԱստուած որու առջեւ պիտի կենանք օր մը եւ հաշիւ տանի: Դարերէն եկած մեր հայրերը՝ Ղետնդեան ժահանաներէն սկսալ, ճշմարիտ վկաները եղան Յիսուսի ժարողուրեան, եւ այսօր մեր հոգեւոր պարտքն է զանոնք օրինակել իբր տիպար հերոսները մեր պատմութեան եւ ժառանգած հաւատքին:

Ուրեմն յատակ է որ Ղուկաս աւետարանիչի գիրքին մէջ այսօր ընթեռնելու համար նշանակուած Յիսուսի խօսքերը՝ չվախնալ մարմինը սպաննողներէն, եւ խոստվանիլ զՔրիստոս մարդոց առջեւ, եղած են կեանքի ուղին եւ գործունէուրեան միջոցը Ղետնդեան ժահանայից: Մեզի կը մնայ անոնց պատկերը պահել մեր աշխերուն առջեւ որպէս զի մեր կեանքի ուղին ալ լուսաւորուի Տէր Յիսուսի ներկայութեամբ, եւ մենք ալ

միանանք անոնց, ժառանգելու խոստացուած երկնային արքայուրիւնը:

Սուրբ գրական ընթերցման համար երկրորդ բաժինը՝ նշանակուած մեր հայրապետներու կողմէ, առնուած է Պետրոս առաքեալի Ընդհանրական Թուղթի Ա գլխուն 3-էն 9 համարներէն: Հոն պիտի նկատենի երկու ուսուցում՝ առաջինը՝ Յիսուսի յարութեամբ Հայր Աստուած մարդ արարածին շնորհեց իր առատ ողորմուրիւնը որով ան վերստին «ծնաւ անեղծ, անարատ եւ անթառամ ժառանգութեան համար» (Պետրոս Ա 4):

Եւ երկրորդ՝ փորձուրիւններ կը տրտմեցնեն, բայց անոնց յաղթեղով մարդ արժանի կ'ըլլայ գովիդի եւ փառքի, պատիւի առարկայ Քրիստոսի կողմէ: Ճիշտ է զինք չտեսաք, բայց սիրեցիք, եւ իիմա ալ չէ տեսներ, բայց կը հաւատամ անոր (Պետրոս Ա 6-8):

Առաջին ուսուցումը կը շեշտէ Յիսուս Փրկչին յարութեան հիմնականուրիւնը մարդու վերստին ծնունդը իրականացնելու համար: Ուրիշ խօսքով, մարդ դատապարտեալ էր մահուան, բայց Քրիստոսի յարութեամբ կ'ազտագրուի այդ դատապարտութենէն եւ կուգայ ժառանգել յաւիտենական կեանքը:

Երկրորդ ուսուցումը կը պատկերացնէ այն դժուարուրիւնները որ մարդ պիտի ունենայ աշխարհի վրայ ապրած օրերուն: Սակայն, տրուած ըլլալով իր հաւատքը Յիսուսի անձին վրայ զոր չէ տեսած, եւ ներկային ալ Ան մարմնապէս չի յայտնուիր իրեն, ատով հանդերձ մարդ իր յոյսը դրած է Յիսուսի վրայ եւ կը սիրէ զայն իր ամրողջ էութեամբ: Ահա թէ ինչու մարդ ուրախ է եւ փորձուրիւնները զինք պարտելու տեղ կը զօրացնեն: Այնպէս ինչպէս ուկին կրակի մէջէն անցնելով չի կորսնցներ իր արժեքը, այնպէս ալ ամէն մի հաւատացեալ

անցնելով փորձութեան բովէն կու գայ դուրս մաքուր եւ անարատ:

Եզրակացնելով իմ խօսքը կու գամ անգամ մը եւս հաստատելու այն իրողութիւնը որ Պետոնդեան բահանաներ Վարդանանց պատերազմի նախօրին կեցան իրենց պաշտօնին գլուխը: Վկաները եղան իրենց հաւատժի գորութեան, դարձան

բաշարի եւ ընտրեալ բանակը Քրիստոսի, իշան դաշտ, ընդունեցին մահը եւ ժառանգեցին երկնային անմահութեան պսակը: Հարցը պարզ է, դուն եւ ես, այսօր, գործնական ի՞նչ բան կ'ընենք փաստելու համար որ այդ սուրբերուն ժառանգորդներն ենք մենք:

ՏՕՆ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԶՈՐԱՎԱՐԱՅ (Ղուկաս Զ 20-26, Երրայեցիս ԺԲ 1-7)

Ամէն ազգի պատմութեան մէջ կան բուականներ զորս կարելի չէ մոռնալ: Թուականներ յադրանակներու յիշատակման, եւ բուականներ պարտուածութիւնը յիշատակող: Մայիս 26, 451 բուականը անմոռանալի օրերէն մին է երբ Հայ ժողովուրդը իր կեանքի եւ մահուան պատերազմը մղեց Աւարայրի դաշտին վրայ Պարսիկ կայսրութեան հսկայ բանակին դէմ իր փոքրարի բայց բաշարի մարտիկներով: Միօրեայ այդ ճակատամարտը կոչուեցաւ իր սպարապետի՝ Վարդան Մամիկոնեանի, անունով - Վարդանանց Պատերազմ:

Հոն էր կարողիկոսը հայոց, բահանայից դասր եւ համայն հայութիւնը: Հոն՝ Աւարայրի դաշտին վրայ, որոշուեցաւ ապագան հայութեան: Հոն՝ աւելի բան պաշտպանութիւնը Հայաստան աշխարհին, Վարդանանց կոռուեցան որպէս զի Քրիստոսի հաւատժը մնայ վառ հայու հոգիին մէշ, վասն զի անոր ոչնցացումը կը պահանջէր Պարսից Յազկերտ բագաւորը:

Եկէք, կարդանի Պօղոս առաքեալի Երրայեցիներուն գրած նամակի ԺԲ գլխուն առաջին երկու համարները տեսնելու համար թէ ինչպէս, «մեր շուրջը վկաներու այնչափ բազմութիւն մը ունինք, մէկդի դնենք ամէն հպարտութիւն ու ծանր մեղքը եւ համբերութեամբ: Հայուն

ընթանանք դէպի մրցասպարէզը, որ բացուած է մեր առջեւ. նային Յիսուսին՝ հաւատժի գօրազլուխին» (Երրայեցիս ԺԲ 1-2): Կը մտածեմ: Այս հատուածն էր արդիօֆ այն պատգամը որ կարողիկոսն ու բահանայից դասր փոխանցեցին հայոց բանակին որ Մայիս 26, 451 բուականին դէպի պատերազմի նակատը կը յառաջանար պաշտպանելու այդ նոյն հաւատժը. ընդէմ Պարսից կրակապաշտութեան պահանջին եւ պարտադրումին հայոց վրայ:

Այս, ճշմարիտ է, այսօր մենք շրջապատուած ենք բիւրաւոր վկաններով՝ Վարդանանց գօրախումբը եւ անոր հետեւող անհաշիւ հոգիները, բոլորը հաւատուած Հայց. Եկեղեցւոյ կամարներուն տակ: Անոնք կամաւոր նահատակներ եղան վասն զի հաւատացին Յիսուսի անուան: Ահա, անոնց անունները կը լեցնեն էջերը մեր պատմութեան անիմանալի եւ անըմրոնելի սիրազործութիւններու արձանագրութեամբ: Հայուն համար բիստոնէական կրօնը, աւելի բան որեւէ իրականութիւն, եղած է մղիչ ոյժ զինք կենդանի պահող: Ահա թէ ինչու հպարտ է ան եւ անվախ երբ կ'իշնէ դաշտը պատերազմի նակատելու ամէն տեսակի փորձութեանց դէմ: Եւ Վարդանանք ուրիշ բան չըրին բացի

անկէ որ հնագանդեցան որպէս զի կարենան ապրիլ յաւիտեան:

Պատերազմը՝ գիտենի, մէկ օր տեւեց միայն: Յաղթանակի կամ պարտութեան հարց չիկար, վասն զի Պարսիկը չյաջողեցաւ իր կամքը պարտադրել հայը կրակապաշտ դարձնելու ծրագրին մէջ: Հսկայ պետութիւն մը իր լաւագոյն զինուորական ուժերը բերած էր դէմ յանդիման փոքր հողամաս մը գրաւող ազգի մը: Բայց հարցը անոր փոքրութիւնը չէր, այլ հայուն զօրեղ կեցուածքը՝ առաջին, եւ երկրորդ. Հայաստանի աշխարհագրական դիրքը իրը միակ ճամբան արեւելքը արեւմուտին կապող:

Պարսիկը առաջինը չէր եւ վերջինն ալ պիտի չըլլար որ ծրագրէր տիրել այդ կեդրոնական դիրքին որպէս զի յաջողէր իր իշխանութիւնը տարածել մինչեւ արեւմտեան երկիրները: Հետագայ դարերուն Հռովմի կայսրերն ալ պիտի փորձէին նոյն Հայաստանի դիրքին տիրանալ այս անգամ իրենց զինուորական եւ բաղաքական կամքը պարտադրելու արեւելեան երկիրներու բնակիչներուն վրայ: Եւ ամէն այսպէս ստեղծուած կացութեան մէջ հայը ենթարկուեցաւ հալածանի եւ չարչարանի: Կորսնցուց ժողովուրդ: Կործանուեցան տուներն ու դպրոցները եւ եկեղեցիները հայուն: Բայց ան նորերը մէշտեղ բերաւ, աւելի փառահեղ եւ զօրեղ եւ հաստատուն: Ինչո՞ւ, որովհետեւ իր ամրողական յոյսը դրած էր կեանք եւ յաւիտենական ներկայութիւն խոստացող Յիսուսին: Ինչո՞ւ, որովհետեւ ինչպէս Պողոս առաքեալ կը բարողէ, հայը յառեց իր աչքը Յիսուսին իրը իր հաւատին զօրագլուխը: Ահա, պատճառը որ ան կ'ապրի այսօր: Ճիշտ է՝ ցրուած արար աշխարհ, բայց, ինչ հրաշք, կը պահէ կենդանի իր սունը, դպրոցն ու եկեղեցին:

Վարդանանց պատերազմը՝ 451 Մայիս 26-ին, իր ձեռք բերած յաղթանակով մեզ համար հպարտանալու առիթ մըն է: Կը խօսինք ու կը գրենի անոր մասին կարծես տակաւին երէկ պատահած դէպք մը ըլլար: Եւ կարծես դաշտին մէջ նահատակուողները մեր անմիջական ընտանիքի անդամները եղած ըլլային: Բայց ինչո՞ւ զարմանալ: Անշուշտ որ մերիններն են անոնք, մեր կրօնին հաւատացող, մեր հայ անունը կրող, մեր լեզուն խօսող եւ մեր արիւնը կրող հոգիններ: Եւ կամ աւելի ճիշտ, մենք ենք որ իրենց ստեղծած լեզուն կը խօսինք, իրենց ընդունած եւ պաշտպանած Քրիստոսի հաւատիք ժառանգած ենք, եւ մեր երակներուն մէջ կը հոսի անոնց արիւնը: Եւ ի վերջոյ անոնց մահն է որ կեանք է տուած մէզի:

Երեւակայեցէք վայրկեան մը: Երէ անոնք տեղի տուած ըլլային Յազկերտի պահանջմին եւ Քրիստոսի կրօնը ուրանային, արդիօֆ հայ լեզուն, եկեղեցին եւ մշակոյրը գոյութիւն պիտի ունենայի՞ն: Ուրեմն, որքան ճակատագրական որոշման մը յանգեցան Վարդան եւ իր ընկերները - մերժել Յազկերտի առաջարկը:

Աւելի բան 1500 տարիներ են անցեր այդ բուականէն ասդին, եւ այսօր մենք զմեզ կը գտնենք նմանօրինակ կացութեան մը մէջ: Հայը ամենուրեք է, տարրեր երկիրներու բնակիչ: Հայրենիքէն ներս եւ դուրս օտարացման փորձութիւնները շատ: Լեզուի, հաւատիք, ընտանեկան սրբութեան հարցերը կը ննշեն իր վրայ: Հայու պատմական պատկերը աղաւաղուած կը բուի ըլլալ: Երբ երկու հայեր ենվ ենվի զան կը խօսին սակայն զիրար չեն հասկնար, դժուար է կամրջել անոնց հոգինները: Այնքան բան փոխուած է:

Այսու հանդերձ կայ հետաքրքրական պարագայ մը: Փոքր չէ թիւր անոնց

որոնք կ'այցելեն, կ'անդամակցին եւ սրտով կը գործեն ոչ-հայ եկեղեցիներու մէջ։ Մակայն երբ ժամը գայ ամուսնանալու, զաւակ մկրտելու եւ կամ սիրելիի մը բաղման կարգը կատարելու, կու գան ետ մայրենի եկեղեցին, վասն զի գիտեն Հայոց Եկեղեցին իրենց հոգեւոր տունն է ուրիշ հրապոյրով եւ ուրիշ իմաստով։ Զեն ուզեր անկէ զրկուիլ։

Վարդանանց պատերազմը, մեր օրերէն 1552 տարիներ առաջ պատահած, ճգած է իր երկար շուրջ եւ յստակ ազդեցուրինը հայու հոգիին վրայ, որով ան կը հապատանայ եւ

կ'իրացնէ հոն կատարուածը, եւ վահան թէքեանի բառերու ճամրով կը յայտարարէ արար աշխարհին։

- «Վասն Յիսուսի, վասրն հայրենեաց՝ Յառաջ»։ Վարդանի ձայնը հոն գոռաց...։

- Յաղթեցինք, կ'ըսէ, Պարսիկը փախաւ...։ Ու կ'իյնայ՝ տալով իր հոգին ամրաւ...։

Այս է խորհուրդը Վարդանանց զօրավարաց դիմակալած ճակատազրական պատերազմին, 451 բուականի Մայիս 26-ին մղուած։

S. ՇԱՀԵ Ա. ՔՀՆՅ. ԱԼԹՈՒՆԵԱՆ

ՇՆՈՐՀԱԿՈՐԱՆՔ

Նոր Տարուան եւ Սուրբ Մննդեան տօններուն առիթով, Պատրիարք Արքազան Հայոց շնորհաւորական եւ բարի մաղթանաց գիրեր եւ հեռագրեր յղեց Հոգեւոր եւ Կառավարական պետերուն, որոնց շնորհաւորագիրերը ընդունած է.-

- Ամենայն Հայոց Հայրապետ, Նորին Ս. Օծուրիւն Տ. Տ. Գարեգին Բ. Կարողիկոսէն։

- Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետ, Ն. Ա. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կարողիկոսէն։

- Հռովմէական Կաթոլիկ Եկեղեցւոյ Քահանայապետէն՝ Նորին Արքուրիւն Յովհաննէս Պողոս Բ. Պապէն։

- Թուրքիոյ Հայոց Ամեն. Տ. Մեսրոպ Պատրիարք Մութաֆեանէն։

- Մուկուայի եւ Ռուսիոյ Օրբոսոնս Եկեղեցւոյ Ամեն. Տ. Տ. Ալէքսէյ Բ. Արքազան Պատրիարքէն։